

ԵԼԼԱԴԱՑԻ ՄՈՎՈՒՆ ՎՐԱՅ

(Նաւարկող թարգմանչաց Խմբերը)

Հելլէն տաճարներն աչքելուս հանդէպ՝
 Եւ հայրենիքի պատկերը սրտիս՝
 Կ'անցնիմ, անդունզներ, ձեր փրփրող մաղձին
 Խոտնելով անոյշ թախիծն արցունքիս:
 Լուրթ հորիզոնիկ շողեր կը վասին
 Հրեղէն իղձերով մանկատի հոգւոյս:
 Ավ մարի մեհեան՝ երազուած ափին՝
 Սահմանաբար մ' ես անհունի սեմին,
 Արսալու կ'երթանք անդունզներու մէջ
 Հին գաղտնիքներու մարզարտէ բովեր,
 Այլ քաղցրազոյն էր մայրենի համրոյը՝
 Երասխի ափին՝ ինծի հետ ծաղկող՝
 Բուրաստանին մէջ.
 Եւ ոչ մին ձեզմէ, Հելլէն Մուսաներ,
 Քրբոջ մր ժպտով զիս պիտի սփոփիէ:
 Բայց, ով հայրենիք, հեռուն խուսափող,
 Բու փառքիկ համար ծիծունց այս երամ
 Եր յանձնէ ծովուն զարունն իր կեանքին:
 Աիրական սրտերն անշուշտ հեռուէն
 Եր հայցեն ձեր գութ՝ մեր արշալոյսին,
 Ավ փրփրած ալիք, ով լերանց հողմեր,
 Յոյսերու ոսկին և հայրենիքի
 Աւանդ մը կը կրէք ձեր թիկանց վըրայ՝
 Թագն Ակրոպոլի չէ կանզնած հեռուն,
 Աւ զիս տարիներ չեն յասաջ վարած
 Կապոյտի շաւզէն՝

Հայկ, Յորելեամ

Երամի աստղերուն։
 Բայց արդէն պանդուխա պատահեցին հոգին
 Արարատ զաշափ թաւիչ կ'երազէ,
 Եւ երկնից աստղերն՝ Երասխէն տարուած,
 Տընտկն հայրէնիք ծառերուն ետե
 Եւ զարձի արցունքն՝ հայրէնիք ծածկող։
 Բայց յառաջ՝ յառաջ զիւցագներու նու,
 Մ'եկնած լոյս երկրին տիրապետելու,
 Յառաջ, չո՞ն համենի հայ մարի սահման՝
 Ուր զեռ երբեք հայ զի՞ները չըհասան։
 Յազթական զառնանքը Ատափկեան ճամբէն՝
 Ալշած՝ Քսէրքսէսի փախուսափն տեսլեամբ.
 Կըձեայ տասուածներն այս տաճարներուն
 Բնկերներն ըլլան մեր զարձի ուզւոյն,
 Եւ հանձարներու շիրմէն ծածկրւած
 Աւարն ըլլայ զանձ ապագայ զարմին.
 Արժանի ըլլալ սիրոյզ, Հայրէնիք,
 Քազգրագոյն է բան զայն այժմ ըմբոշինել.
 Մ'իր երջանկութիւն նախանձ պիտ՝ շլնչէ
 Մ'եռեալներուն իսկ՝ երբ որդուց մը մէջ
 Մ'իր մայրն իր երկրի զիւցազ մը զրկէ։
 Անվախ ձեր ճեղքուած վիճերու սեէն,
 Անցեալլ բաժնող կապոյտ պատուարէն,
 Ե՞՞վ, պիտի պատունք քու հորիզոններդ՝
 Աշքերնիս, Աթէնք, քու տաճարներուց,
 Եւ բազցը հայրէնիք միշտ սրտերնուս մէջ։